

եւ իւր ծննդաց մարմարեայ շիրմաց առջեւ կեցած մինչեւ մարդկանց կենաց սնցաւուութեան վրայ կը նորչի, սիրահար իւր ծննդաց գագագին իւր իւր վերընին «Մանցէք բարեւա»: ըստ կամ, եւ հայութեան գործարան կը դիմէ ապա սերազմ: Այս նու իրական վայրուն եւ նկարին հիանալի բնականութիւնն անեն տեսնողի միտքն ու սիրտը նոյն նոր հրդոց կը առնի: ... Այսօր իւր շիրիմն ալ բարձրացած է առանց քով»...»

Արուեստահանդիրին գերմանական Բաժա-  
նի մէջ լիշեալ պատկերեն զատ Նախառոր է  
Նախան այլ գետների իշխանակար պատ-  
կերն էն այսպէս Պահապարք իշխանին պատկերն, որ  
պահն մէջ այստա կանճուած է և ի գործիքոց  
զարգարուած: Այս պատկերին իշխանապը տես-  
նողն կը զարմանայ՝ թէ այս գեղազայ կերպա-  
րաններ՝ բայց թափանցիչ աչք մարդն ինչպէս  
աշխարհն մատի փայ կը դարձնէ:

ԱՐԴՅՈՒՆՎՈՐ

## ԳԱՏՄԱԿԱՆ ՆՈՐԱՎԵՊ

## ФОРЬЯНЦЫ

0 b b 0

Վերջին պատկրազմն :

(Հարուսաւութեաւ և Արքաւութեաւ)

Այս միջնին բանակին մասաց մասն ալ  
հասաւ, այն գունդն՝ որ տարիներէ վեր ներքին  
Սպառոց մէջ ի կուուէր : Այս գունդն ալ իւր դրա  
շան բրոտափէր հանգ առաւ : Գաղղարք կը փախա-  
չէին կատարած թէնան արտասանն յաջա, եւ պա-  
հն ու անուանի գաղղափական հէծեսպանն մթթ շնդ-  
մերի կը գտնանար յարթական վնակեր ետք եւն յաջ-  
անիկն Սպառոցաց եւ Անդրդիմաց կոյս : Իրեն-  
ինքնար ծիստու ծիստու թնաժանանածիք գունդն ամեն  
յարմար գիրքը կը գործ ածէք գնակիներու հեղե-  
զով թշամին ողբարանաւ : Բայց ի գործ կարծես բա-  
խանիկ սպառական գաղղափական բանակին ամեն-  
ի մի մարդ կար : Ու եւ իննիցին կուսին միջնն : Անման  
պնդութ եւամբ սպանիկան բառակուսին գաղղա-  
փական հէծեսպանն մղբենի եւ յուսահատական  
յարթական գէմը կը գնէր, եւ անդրդիմաց վիշտ-  
պատունքն անարին քաջութ եւամբ անոնց կոյս  
կը շահատակէր :

Սյաէս երկու բանակներն անընդհատ պատրիազմով հետաշնեած յառաջ կու գային գեղի կ Պիտոսարք գետն, որը անտարակից երկրորդ որոշեց ձականը պիտի տրուէր:

Եւ իրաք այնպէս ալ եղաւ. Այս ճակատը  
թէսւ երկայն շնուեց, բայց արինա հէտ եր եւ շատ  
դո՞ս տարավ. Անդգիտեց իւ և Սպանիաից գար-  
ծ ձեալ յաղթօմթէ եան դորս կանչնէցին, որպէս քայ-  
լոյիեալ գաղղիական բանակին մէկ մասն երանց

մէջ Պայտի գլածուայն զիմեց, միւս ման ալ պին  
ամսութ թարգմանեցն՝ որը Գաղղրակար քանած էին:

Միեւնույն տեղուն ուր երկու շաբաթ ի յառաջ  
կարաւանն յափշտակեցաւ, Գաւեկ շաբաթ ի յան-  
դուքն գնդովն դրանած էր: Ամենայն յամառու-  
թ ետք բռնած էին բարձրակեն, որոց եղիքը ծա-  
ռի բներ կը կենոցին, անոնց հետեւ ալ այսունի՛ ի-  
ստաբեր զալող զարութ ըստուրի բռնած ծառերը  
ըները վար դրբերու համար: Իսկ ծործորին մէջ  
ուր էր կասպին, ֆախոսականաց խառնիւսան  
ամսութ Հներդ պես յառաջ կը հուեր Գաւեկի-  
ւութ ի շգբան արգելք ցորու իրենց փախառան:  
իւր քովերը պարասար հարցման ձեռքու իւր երեսը  
կը նայէին: ըստ ինչին իւր մերի ուրը գետին ու զզած  
էր, եւ փախառականը անօրդեր կը խռու ծէին պա-  
շտային վայց: Քիչ է ծեռան անտառին մէջ Մար-  
դիկի գուստուն ու քսյու կեցած էին՝ յանձն առ-  
նորդ մասնակից ըլլալ վանդաց, քան թէ իրենց  
զիբերէք պապա՞նին, ինչպէս կը ազգակար Գաւեկի-  
ւութ իւր քովու նեան քանիկար կանաչն ու Ալ-  
դորիսի իւր աշոմութ են նաև լորու բերելին եսոր  
յանդարձ բանակին: Էնդրէսան ալ հն էր: Թէեւ  
իւր վերը ըլլին ներեր իրեն մասնակից ըլլալ  
պատարագմին, կ'ու զէք գէթ ակնասան ըլլալ վեր-  
ըստ քաջարեւանց, զըր կ'ու դրծէն Պատարագմզէ՝  
որոց գնդէն եւ տարիերէ վեր:

କ୍ଷେତ୍ରକ୍ରମୀ କ୍ରିପ୍ତ ଦ୍ୱାରା ଏହି ପାଥିବାରେ  
କାନ୍ଦାନ୍ଧୀ ଖଦ୍ଦାରେ ଅଗ୍ନିକ୍ରୀ କ୍ରୀ ଲୁହା, ନୟନପକ୍ଷୀ ଫାଲ୍ଗୁ-  
କ୍ରାଂକାଶ ପ୍ରେରଣାକୁ ଯେ ହୃଦୟନ୍ତରେ ଦେଇଲୁ, ନିର୍ମଳ  
ମୂର୍ଖ କ୍ରୀ ଶାନ୍ତିକାରୀ ପାଦାନ୍ତରେ ପାଞ୍ଚମାତ୍ରାବିନ୍ଦୀ,  
ମୋହି ପାତକରାପାଦିନାପା ରନ୍ଧନକ୍ରିମି ମେଳ ଦେଇ ଲୁହିଦିଲୁ  
କ୍ରୀ କ୍ରୀ ପ୍ରେରଣାକୁ ମନ୍ଦରକ୍ଷରେ ଦେଇ ଉପାର୍ଥି  
କ୍ଷେତ୍ରକ୍ରମୀ ପାତକ କ୍ରୀ କ୍ରୀ ପାଦାନ୍ତରେ ଦେଇ ଲୁହିଦିଲୁ  
କ୍ଷେତ୍ରକ୍ରମୀ ପାତକ କ୍ରୀ କ୍ରୀ ପାଦାନ୍ତରେ ଦେଇ ଲୁହିଦିଲୁ

"Ըստք մեզի բան մը չեն կրնար ընել այս տեհառեւ, ըստա Գաւառելիթա ցոյցընելով անտար բերութեամբ այն ամբոխն՝ որ անկարգ եւ իստանի խուռան կը պահչէր: Երբ պատերեղմոն դունդը գայ,

այս տառն է մեր ժամանակը՝ ու  
Արաւութեան նշան ու քուարթ ացած էն-  
գերասի գուստու դէմքն և Հանդարաբլղի այս տե-  
ղեկութեամբ՝ Գաւեսիկիցի քով մահաց վայ  
փուռեաւ:

Աերշապէս պողոտային ծայրն սկսաւ ուրիշ ներու փայլիւնը տե անուելլ, եւ անոնց մէջ մեծ հրամանատար մը յրթապատեալ բազմաթիւ դիմունու-

Ներքէ Հայոցներով մայնն հետինչէտ կը մտենար եւ երբեմ երբեմ լւանական թշնթեւ թշնամօնտ մը օղը կը թշնապցնէր Գաւակիսին նշանաց նաև որ հրց գիծն ճամբէրն ուրաք աջ ու ամի կղզն ալ տարածաւ էր, որնէ Կանեցուց որ գաղղիական վերջապահն ոչ միայն պարտապահ այլ, եւ երկու կողման բարեւնդրն ալ ըրանա էր, եւ եթէ այլ եւս լապապին ետ բաշուող Գալապացիկ պիտի հանդիպին իրենենքուն։ Այն տառն ճակարտ ըրածանց փայտ պիտի ըլլար, որուն իւր զինց կարող չէր տեսներ։

Պարզեցեան մ'ալ Ճամբէրեց Գաւակիսիա, եւ աշա Կանանաւոր գունդն որուն մտենալին կը տառն արգէն իւր ամին էր։ Այն տառն անհայտ

անմռունչ սուրբ վեր զերցոց եւ գարձաւ հրամայեց  
միանդամայն ինցրէրապին ետ երթ ալ եւ իրեններն  
աւել ապահով առ աղջ մը ատիկի բայց ինցրէրաս  
զ լուսից նցեց յանձն շառանցք, եւ ամա հնան Մար-  
քիթի նցյան հրամանն առիջ Պատերազմունը մը առուաւ,  
որ եւ անմիջապէս մելիցեցաւ:

Գաւակեմիւս սուրբ վեր վերցընեալ պէօ՞ հա-  
րիւրառ որ ձեռքիր բռնցին Ծախնենին՝ որ ծառերու  
բնեառ տակ Հասասառաւ էին : Այսբենի պազգակ  
կի ողբ ճնշեցից եղր տեսան ջարէն՝ որ ծառերու  
բնեալ վար կը գլորին:

ବୁଦ୍ଧି ଉଚ୍ଛାରଣ କେବଳକୁଣ୍ଡଳ ନିଜ ଅତିକାରୀ ହେଲା ଏହାରେ  
ଶ୍ରେଷ୍ଠ ପରମାଣୁମାତ୍ର ଆହୁତିରେ ଯଥିରେ କୁଣ୍ଡଳ କେ ନିମ୍ନା-  
ଦେଖିବା, ଏହି କେ ମାରପ କେବଳିର କେ ପରିକାରିତା କେ ଫୁଲ-  
କୁଣ୍ଡଳ ମର୍ଗ କୁଣ୍ଡଳର ଅପରାଧାନ୍ଵାନ କେ କାରାପାଦ  
କୁଣ୍ଡଳ ଅଶ୍ଵ କୁଣ୍ଡଳର ଅପରାଧାନ୍ଵାନ କେ ମାରପ କେ  
ଅକ୍ଷୟକାଙ୍କାଶ ଅତିକାରୀ ହେଲା ଏହାରେ ଶ୍ରେଷ୍ଠ ପରମାଣୁମାତ୍ର  
ଆହୁତିରେ ଯଥିରେ କୁଣ୍ଡଳ କେ ନିମ୍ନାଦେଖିବା, ଏହାରେ  
ଶ୍ରେଷ୍ଠ ପରମାଣୁମାତ୍ର ଆହୁତିରେ ଯଥିରେ କୁଣ୍ଡଳ କେ ନିମ୍ନା-  
ଦେଖିବା, ଏହି କେ ମାରପ କେବଳିର କେ ଫୁଲକୁଣ୍ଡଳ ମର୍ଗ  
କୁଣ୍ଡଳ ଅଶ୍ଵ କୁଣ୍ଡଳର ଅପରାଧାନ୍ଵାନ କେ କାରାପାଦ  
କୁଣ୍ଡଳ ଅଶ୍ଵ କୁଣ୍ଡଳର ଅପରାଧାନ୍ଵାନ କେ ମାରପ କେ

Բայց եւկայն շատեց եւ ահա Գուտեսի այլ  
խոտերն անտառին մէջ կասպարթ թէ եւս ճայլ մը Հըս-  
չեց : Ապարանի տառն այս ահադին Պարարած եւ անե-  
լու անմիջադիտ տառած էր ի որ Համանձն : Օքնական  
զոտափար մը գիմեց յա աջ, եւ ցից ժայռերու վայ-  
են հրացանածիք դաւնչու օկան զեկ ի մըր մագ-  
լեր : Առաւորդ զոտապայն այնպիսի տառի մը կ'ընծած-  
կան էր, որ տառանդուն ասպարան կը բերեն : Արքէնի  
եւ միքրասրց կառքերն իբրարու անցած՝ ծառերու  
պահնիչն անցնի չէին կրնար : Նոյն միջյուրի փա-  
րիստանան հետեւանագործ կը դր կը նաև եր, մին-  
չեռ ոզնական զօտափարն յայլաշ զի վայրէ ցախի  
մը բաժին լեռնաց վայր համեստ համար : Այս վայ-  
րենի խանամուրդն մէջ Պատերազմող թէ ետեւ ետեւ  
զնապահ կ'արագէին, եւ ժայռի կտորներ ու ծառե-  
ռն եռնենք մաս եւ ճաէնի :

Սյա փասկի հրախոս չէր կնար տեւել, եւ  
երգ քիչ մ' ետք հրացաններու ձայնն եւ վայ-  
րենի աղաքանի հնացոց թէ զգդապիշ բաժինը  
հասած են բարձունքներ Բայց չոք եր բան գտաւա-  
րութիւնը: Այն ուղիղ ծործոր կառուղի պայտայն  
կը կորու Կ' անցնեա, որուն մէջ եր նաև գրաստո-  
մաքան, զգը երթն գործածած է հայ Պատերազմոցը  
հարաւանց հայուղներու եւ նաևսաններու մէջ տա-  
նելու: Աւասի երբ Գաղղիսցիք ոյո ուղիղ առծո-  
րին մէջ կորս տանիւնկան, իդայի հոսքին հրա-  
ցանի անհաջող ճշգրտ մէ պայտ իրենց վայ, եւ  
անկարելի եր յիսուն հրացանի գինանց տես զարի  
վայցն վար ինչնել: Բայց չարի եր դիմունալ, վասն  
զի իրջապահաց հրացաններու ձայնն զգապահէն կը  
տանիւու:

Խաշտճեւ մամբէն քիչ մը վար գաղղիացի  
սպարապետն կեցաւ, եւ իւր օդնական զորովարին  
շեռած տիտիկութիւնները ակաւ:

բարատ սեղակութիւնները լսոց՝  
“Հրացանաձիք դիմեն դէպ ուզիդ ծործորն՝  
աջ ու ձախ բարձունքն առնլու.”<sup>7</sup>

Հրամանը կատարուեցա, եւ ընտրելավոյս քաջ գունդն կրցաւ յաջողութեամբ սարձան վրայ մազլել ելլել. փառ զի բարձանքը մեպ ու ցից ըլշապահն մեռ եկանքէն. Հասանանելին պատճեն

նուած էին, եւ գրացի կողմէ կեցող Գաղղրաքայից լին Թորոսը որ Պատարազմով պատառենքն ուղարկ Ալբեն եւ մինչեւ եւ փերթ յանդինին բաւալ գալ: Ուստի այս գանոնքը տեսնեն յայ անմիջակա գաւաեսիլեաի լուր յի եց՝ որ շատով օգնութեա փոխաց Գաւեսիլեա երեսուն հոգով այն կունի պարագա:

Հրացանամիգ գաղղվացի գունդն ելած էր  
արդէն բարձունքն, եւ դիմացը կեցող զինուորաց մէկ  
մասն սկսաւ արդէն ժառ խուժեց :

"Աստուած եւ Հայրենիք, ո գոչեց Գաւեսիւ-

լեա իւր ուսւերը ճօնացցնեցը, եւ կատաղարաս  
սացան Հրամանափառ գնդին վկայ, որոցից գեր  
շատ քիչեն առ ասքան գագաթն է հասած էին,  
եւ անդնդաս արջու մնացից զւունեն եղբաց  
վկայէն դրաւ կը ցանէին: Ահաբէն խառնուց դժն  
էր, ասպարագոսաւ մը Հարիբ ուոր նոր անդուն-  
չի մը ճիշդ է եղբաց վկայ: Գաղվանցից յարձակու-  
թեանուն ցացուցին իրանց առնեներուն ծայրը, որոց  
ի զորք: Գաեւսիլեա իւր օրովհ առնեներուն մէջն  
ճամարք ցանաւ եւ մասն գաղցացցուն մէջն:  
Իւր ըն-  
հիւրին ես ես իւր էնցին եւ անդնդագին քեզան-  
կութ ի գործ պահս մասարի:

ନୀତିରେ ଅନୁମାନକ୍ଷିଳେ ଫ୍ରେଗନ୍ଟ କେ କାହାରୁଟି-  
କେବୁ ଜୀବନକୁଣ୍ଡାଳେ ଯେବେଳେ କୋଣ୍ଠା ଦ୍ୱାରାରୁକୁଣ୍ଡାଳେ  
ଦ୍ୱାରାକୁଣ୍ଡାଳେ ଅପରାଧିଙ୍କ କେ କଥାରୁ ଆଶକ୍ତି ଦ୍ୱାରାକୁଣ୍ଡାଳେ  
ଅପାଦ୍ଯ ଏଣ୍ଟର୍କ କ୍ଷାରବ୍ଲାଉମ୍ସ୍, କେ ଏବେ ଯେବେଳେ କୋଣ୍ଠାରୁଟି-  
କୁଣ୍ଡାଳେରିବା ମେଲ୍ ଶ୍ରୀମଦ୍ଭାବାକ୍ରିଃ, ଏବେ ରାତରିକାମ  
ପା ଭୂମିକା ଫ୍ରେଗନ୍ଟରୁମାନାମାନିକ୍ଷିତ କ୍ଷାରବ୍ଲାଉମ୍ସ୍;

Գառեսի ետք յաջողեցար բարձունքը մաքրել  
գաղղրացիներն են, բայց ասիկ միայն ժամանակը  
Քի թի յաշապետ էր Անդին մեր կղզանակ գաղ-  
ղրական բանակին բառիներն այս միջոցն ծոքը որն  
անցած էին եւ արագընթաց կը դիմեմ Գառեսի-  
այս ետք և յարածիլու Անձի կղզանակ երիշ-  
քի քառ թի շղացապատ էր զինքը ։ Հետու էւ ապա-  
հսկան գնդ եռու Հրացաններու մայնը կը սուսէր,  
եւ այս գնդ այս ինչ հավի անհոն յարձակման թը ը-

բակիր այլքը կը բնակեր։  
Գաւակիսիդան Խոռաննեն լուր շաւներ։ Խուզան  
կառուցի պաղպասային անդիքի կողմն էր, բայց Գաւե-  
սիթեայի պէտ չէր յանդգներ առաւել զօրովթեան  
առ առ առ առ։

Գաւառ յարձակիլ:

վրայ հրացան կ տրձակեին։  
“Ինչ որ կինոսիլք՝ ըրինք, ընկերք, ըստ  
յանդուզն առաջնորդը։ Վերագարծը էս ժամէ  
աւելի ուշացացինք եւ պատերազմի կարող հարիւ-

բառը գաղցիացի պահնեցիք: Այ ըլէ՛ց մե՛ծ պահ-  
նիքան քաջ բանսիին հրացանեցու ճայն, որ  
առաջանական է առաջանակը: Այսուհետեւ  
դիմուրիլ չեն կը ինչ: Զօրութեան առաքերա-  
թիւնը կը մնէ զմեր, ամեն կովանէ շըրջ փա-  
կեան ենք, հարի է որ զարդեն ճամփա բանակը  
մեղի դէք է եւեանց մէջ: Առաջին ու բայց  
ձեր մէջ է եւեանց ուղի մասեց կպսնի յայ-  
թաւթիւնը կը տեսնէն:

լուս... : Տնի հոս, Ընկեր, հրացանը քեզի օգուտ շամփու պայտչեաւու Այս խօսքերով մեմեալ Պատերազմի մը ձեռքէն իւլց հրացանն եւ իբր ըիր մը ուսուց վրայ նետեց:

Գաւեսիկեայի ուուլցը բովանդակ գունդը բովիկով թերու:

“Հրացանիք պատրաստ ըլլան, եւ յառաջն...”

Արմուր գեն ի լեռտանց կողմը չարեցաւ, ի սկզբան համդատար, ի ետք հետքէ ետք արագ, մինչեւ որ կատարի արագական յարձակեցաւ Գաղղացոց մէկ կարգին վրայ՝ որ ճամբան փակած էր: Հու կարծատես խառնուուր մ'եղաւու: Գաղցացից զգորն ամեն կողմանէ հու զիմոց թամբը խառնուուրդի մէջ իրեններուն զուտին անցած կը կուուէր Գաւեսիկա, ամենայն ինչ չու զիմանակի դիմատւալ յերկիր կոսդանելու, մինչեւ որ անմեր բացուցաւուն եւ թշնամաց կարգը մնցեց: Խոր փարիք գունդն ետքէն դիմեց, Գաղցացոց կարին մէջ բացուած ծուռն ընդարակիցաւ, եւ աջ ու ձափ ամեց տուրին Գաղցացից թմբաստան հոսանքին:

Գաւեսիկեա ըլլարտիքը նայցաւ: “Ի՞ր աղջին ու քրոջը եւ Փանկիկինն որմիւէւ անց առեն բանակին մէջ կը կենար, անվաս մնացած էին: Բայց ինքը խառնուուրդի մամանիկ առին երկու հարուած առած էր: Հարուածին մէկը զիմաք կրնար շնչառապատ ընել, եթէ ինըն արագութեամբ իր սրովն առին մէկ կողմը նետած ըլլար: Ասով՝ մրային երեխն մայր մորթի գերծանելած մոռաւ եւ հարուածն ակնչին քովին սահցաւ: Միու հարուածն բազինն վերի մասն էր, եւ կը զգար որ արինն բազինն վար ձեռքին փայտն Ծերմադին կը հսուէր:

Բայց իւր ցաւերէն գաւռագոյն ցաւ մը քստմեցուց վիճիք: Կերպերա շէր կրցած դնդին ետքէն գալ, եւ տեսաւ Գաւեսիկեա որ անիկայ ծառի մը յերգու: Հրացանինով իք պայտապահէր ինչ զնիք քանիք մը գաղցացից զնուուրոց գելու: Ապրիկեան մ'աւզց դարձեալ յարակին իւր յանդուն ընկերին օգնէլու: Բայց ուշ էր, տեսաւ որ թշնամաց հարուածոյն տակ շնչառապա գետին տապացցաւ:

Գաւեսիկեա գարձեալ կարգի գրաւ իւր գունդն՝ որ գրեթէ Հարիր հողի էր, Կուրծը քարձեալ գարձուոց թշնամանըն, ոչ էլ յարձակիւ, այլ հնեղէլու եւ վերպարպին իւրաքանչիւր քայլը հուուղ թաղ տառա համար: Գաւեսիկեա իւր զնիքն առեւն անցած էր անդադար հրաման ապավագ Հրամանը ապավագ Հրամանը մնիք իւր ապավագ ժամանակին իւր ճարտասանութիւնն յորդուրեն զնիք որ երթայ մեկին լիւանց մէջ եւ մէրթեր կասպէլ տայ:

“Ենձնի վրայ մտածելու ժամանակը չէ, ու ըստ Մարդիքի, եւ այս ցած ժամանակ հնաւէն աղապակ մը մտագրութիւնը գրաւեց: Մտադիր դիմեց, եւ անմիջապա քանի մը Պատերազմով փութացուց լիք կողմին:

Յանկարը Գաւեսիկեա յերկիր տապացցաւ եւ անմիջապէ ձեռքը կուրծը տարաւ: “Յիսուս, Մարդիք, հնեծեծելով՝ Փրանկիկեանին դիրէն ինկաւ, ու եւ սարսափած բանեց վիճիք:

“Ի՞նչ կայ, ու հարցուց նարսափած ձայնն: Ալ լինցաւ, ըստ Գաւեսիկեա, ինչպէս շատ մարց որդիքն այս որերու մէջ... Կուրծը գնդակ մ'առաքի: Փրանկիկեանը դրեսանելը քակից եւ կուրծը քին տակը փորի ծակ մը տեսաւ, որմէ քիլ մ'աւ րին կը հոսէր:

Մերձակայ Պատարամողը հոն վագեցին:

“Ալ լինցաւ, հնեծեծեց Մարդիքը տկար ձայնն իւր պահան բավակա փուրի գիւր:

Սնիմիզապէն քանի մը Հրացանի վրայ բարձին դրաւեսիկեա, նաև Փրանկիկեանը բանեց պատարակէն:

Գամիլեա եւ Մարիամ՝ որ քիլ մ'ետեւն ամբացեալ տեղ մը կը կենային, տեսան անմիջապէս այս գուման որ գեն իրենց կու գար: Հեռուէն թուցէ յանինքն Մարիամ: “Հայր իմ, հայր իմ: Կոսկած մը ծնաւ մորին մէջ եւ տանց մտ դնելու հօրաքրուն որ զինք կ'ուզէր արց ելուլ, փութաց անոնց առնջն Սիրտը չէր սամած իրեն:

Պատգարակը փափուկ մանեց վեց գրուեցաւ. Մարիամ լալով հօրը քով ծնկան վայ ինչաւ:

“Հանդարատէ, Մարիամ, ըստ Գաւեսիկեա: որեւէ օրինակա պիտի գայ վայրիկեան մը երր կարծատես ժամանակին հրաժէտ պիտի տար: Դաւն աղին զաւակ մ'եղար: Հօրդ օրհնութիւնն առաջնորդ ըլլայ քերի: Ալ Աստածած, հայր, չկայ պատութիւնն:”

“Ո՛ւ Աստած, սայր, չկայ պատութիւնն:”

“Ո՛ւ, սոսց գիտեմ, հնեկենն ըստաբն պայպէս մեռան:”

“Բայց շատ քիլ արիւէ կու գայ:”

Փրանկիկեանը Մարդիքին քով ծունդ դրած էր: Գային մէկ մաս այս ժողովնին բորսութիքը բորսուած էր եւ լուս: Կազօթէր, մինցդեւ հնուուէն թշնամաց կը արագանց ձայնի շարութիւն իր լուրէր: “Մահ շշուուկ կու գայ, ընդ հասեց վերջապէս Գաւեսիկեա լուսթիւնն որ շուրջէ իւր տիրէր: Դեռ շտ բան ունէր քեզի ըսկէլու... բայց պէտք է որ յախտանականութեան եւ Սատուծյ վայ մոածեմ:”

Ամէնքն հնաւացն, Մարիամ ալ մէկ գի տարուեցաւ եւ Փրանկիկեանը միոյն Մարդիքին քով մանց: Պատերազմուզաց փարիք իմերէ երեսուն քայլ հնուանի կոցին անազօթէնի: Մերթ մէտ մերթ կը հայէկին այս կորմն՝ ուր միրաւոր Մարդիքին կը հանցէր եւ Փրանկիկեանն մզմանայ կը խուէ հնուր եւ կազօթէր Այսուհետեւ արտասուզ կը թորուց իւր շուրջ թուու եւ այրած այսերու վրայէն թուու մօրուաց մէջ, եւ ձեռքբերնի կար ես շնամգութեամբ հրացաններու զափանկը շօսափեին, որոց վրայ յեցած էին: Ապրիկը Հսցեցուած մ'արձակիցին Գաղցանցոց վրայ, որ ծառերու ետեւ ապահնած: Էին կոտութիւն պաշտպանելու համար, բայց չէին համարձակիր յառած երթալ:

Ալրջապէս Փրանկիկեանն ուոք ելու եւ տիկնանց նախ ըստ որ յառաջ գան:

Մարիամ գարձեալ ծունդ դրաւ հօրը քով:

“Ալ չիի, ըստ Սադիկին քիլ մ'եղարը, Աս-

տուեցի հետ հայտուած եմ, եւ ահա ես իր արքայսթինը կ'երթամ. բայ անոր որ այսուհետեւ հայուած եմ. Ասուն ուստաօրութինը մորդուն պրաս ամէն առաջնորդ կ'ի ամբանայ. . . . Մեր հայութինը եւ լինքն է, եւ անոր քաղաքակից ենք մենք ամենը . . . Սպանից համոր կուեցայ . . . եւ իր ազառութեան համար կը մեռնիմ . . . ևնացա հետ ատելութիւն ալ կը վերջնայ. . . . Եւ ուստի ուժու իրաւունք . . . միայն սերը սահման չ ճանանք. . . . Ըստ անոր ատիկյա. . . . եւ կը երդ երջանին.

Մարգիզ կ'ուզէր իւր ձեռքը վերցնել եւ  
օրհնել, բայց ծանրութեամբ վար ինկաւ ձեռքը:

Այս վայրի ենթակա սատրի շարութիւնը մ' էղաւա։  
Մէկ կողմանէն յամիած թմբիի երկայն ծայր ըն-  
չէցին, պառա յալուրից մահանուն արձակավա-  
հրացանաց զրաւուր ճայնու Սպասիական զնդեռն  
անտառանքու մէջ մոսած էին եւ հօն կեցող Գա-  
ղացաւոց վրայ յարձաւած։

Սուսթ առօտերներ պէս Պատերազմով յա-  
ռաջ կի բուժենք գէտ իրենց առաջնորդն, որքն  
զի բռն գնդիր հետ միան, և առասկցած պա-  
րաբարին ապահովին մէջ Գաւանիքա իր. վերջն  
շունչը առօւա:

\* \* \*

Հաստ տարի անցած է ասուր վայր, երգան  
առենք զեր Սպանից եւ Գաղղոյ մէջ խաղաղու-  
թին հասատառած էր, եւ կառա ազգաց համախ-  
ամփարութիւնն ուրիշ խաղաղ երկիր մը կը փե-  
տուէր, ուր առաջնութեան համար իրարու հօն կը  
կուռէին: Տնիսա Մարիս ու Գառտիւնոյ եւ կոս  
Ալբոր ուր Վալիք իւնց հասատառած եւ իւնց պա-  
հած հնա զըր երգիր մինչ այնպէս միւնքշանակ գը-  
ժուարութեանց մէջ իրարու խոստացած էին:

Գեղեցիկ հանդիսի մը համար որպէս բերդին մատակայ գիւղպարզաբն եկեղեցին փառակաց զար- քարութիւն էր. Ավելի ուշ կունի երեցաւ պահնիական անիւն մարտարին իւր կայրեցի գաշտակալըցը տա- նելու. Զանգավանիքը կը հնձէին, եւ որպէս բեր- դէն փառակար կառաքեր շն մը կը մատիւնը եկե- ղեցին՝ որ խիտ առ խիտ լցուած էր. Հետաքրքի- ներն ուժը որ ամէն կզանէն էր թափէին, իո տես- ուուէին վայրէնի եւ գոռող կերպարանօք բազմա- թիւ մարդիկ, Պատկ լերաց ցիրացն բնակէւք, ո երթիմ Կաւելիքիայի տաշնորդութեան տակ ստուածածն էին.

Խուսան, որոն պայտօնն էր այժմ տան հա-  
զարամասնաթիւն, գիտեան սկզբան, իբր Տիկի ընկեր-  
ները, եւ ուրախութեան մաքար գնաց  
գիտնաց վրայն, երբ ճանաչաց զիտուիլ մօրաքան-  
թ անձն աման որ զին ենիկեցեցին սկսած յշած էր:  
Եւ առաջ ու առաջ էր առաջ սկսած և մտա-

ხერკულენ მერკავას მც ჭავლი წარადგომა წ დომა-  
აქნ, ხლ խուლანჩის ძალების გლენ ხოთხ შოარჩე წადგმა-

թիւ հովուաց հեռ տաք լիճարանութեան մէջ եր եկեղեցոյ առջեւ։

Քանի հովուաց անցաւ, եւ ահա ծանապարհորդուաց հովուաց մը թթվաւածան կը սրանար այն մամասուն փայ, որ Պիտառոսի վրայն կը հանէ։ Այս այն պողոսայն եր, ուր Աւալի հարիւրագետն վրասրու Գաղղիի փիփադրուեցաւ, այն պողոսայն դրուուն քայլ Մարեմյ հայրն իւր փառաւոր վերը տեսաւ։

Սեր երկու ճանապահհորդք՝ Վալիք հարիւս-  
պական եւ իւր ամսուսինն, խոր խորհրդոց մէջ թա-  
փառ էին: Ճանան պարզ խոսի մը՝ զոր Յօննա  
Մարտի կամացն ուղարկ էր այս սեւը ու Ապանիսի  
հովիք այնաւէ արութեամբ կռւուցան: Ասիսայ  
պրոտոստան անկազմական եւ վլյուգենադպյան մասն էր,  
որ ընդհանուրագեց կառուղի պողոսայի անուան ա-  
մենսէին արժան էր:

Յանիկարծ աշ ու ձախ դիէն հրացաններ հըն-  
ելցին, եւ լեռնաց արձագաններ այս Տչիչին երեք  
անգամ կրկնեց : Աղասի Հայրապետություն համարելով  
յու յարձակում մը վէլ պայ, անմիջապէս ատաճիսակիր  
ենք առաւ, եւ բարձանց վրայ սպանիսական գրօշ  
ը տառած : Մարդ մը որ իրեն անձանած չըրեցաց,  
որ քը կը ճանաչէր երեսն գլխոյն վրայ, մինչդեռ  
անցրած հատ հրացանէ կարձականին :

"Ոչ, բայտ, ասո՞ք աւտզակ չեն, անո՞ք պա-

# ԱՅԼԵՐԱՅՆՔ

ՆՈՐԱԼՈՒԹՔ

**Յառաջադիմութիւններ արձանագործական:**

Ո՞ինէնիք արձանագործ մը մատերա տէրութէնէն արտօնագիր ընդունեցաւ նոր նիւթէ մ' արձան առնելով, որոյ մէս առնուն համեց և արձանագործութէն առ շնչ լցափսուութիւն յառաջ բժքաւ Ալ նիւթէն զոր ինչն ոտիվութիւն (Oxyrhynchus) կ'անուանէն, այլբայց Հոգացին նիւթէն ոց քիմիական բաղադրութիւն մըն էր ու շրանցէն ետք քար պէս իւ կարարանց էր Պօր այս նիւթէն ու զուածաւ հազար պարին մէջ կը թափանք արձանն, եւ շրանցէն ետք ճարտար արձանագործ մ' արձանն կը մաքրէ եւ կը յգին, այսոն հէտեւ այլեւայլ քիմիական չշերտու մէջ կ'առա սրբ որդու զի կի պահանական թէամբ պղնձան ապատական թէամբ ըլլան - Անոն հէտեւ արձանն ետքարական ուժամբ մ-մէնայից - թթու կարմիական բարիկէ, մը կ'ընէն, որոյ պղնձանական ի ըլլայ Յայութէն է օք ի որդու սրիպտ բիլին բարիկէ ընէն, հանչափ պղնձնն թէամբ կ'ըլլայ ստորապար մ մէջ արձանն ին միջնիւն միջնիւն է միջնիւն միջնիւն - Ստորապար կը հաջուսակ, եւ այս համեմատութէամբ կընայ յառաջ ասարուիլ